

≡ Ա Ւ Ո Ւ ՞ ≡

Ի Ե . Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Ր Ձ Ա Ն

1953

≈ Մ Ա Ր Տ - Ա Պ Ի Ւ Լ ≈

Թ Ի Ւ 3-4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՎԵՐԱԴԱՐՁ Ս. ԱԹՈՌՈՅՑ ՆՈՒԻՐԱԿԻՆ

• • • • •

Ամիսներ առաջ, երբ Ս. Աթոռոյ նուիրակը Գեր. Տ. Մըդ. Մանուկեան տակաւին Հարաւային Ամերիկայի իր հանգանակութեան գործին մէջն էր, Սլովի-ի այս էջերէն մեր սրատավին չնորհակալութիւնը կը յայտնէինք Հարաւային Ամերիկայի մեր եկեղեցանուէր և ազգասէր հարազատներուն, ամենուրեք Ս. Աթոռոյ նուիրակը դիմաւորուած ըլլալուն համար Հայու վայել հիւրինկալութեամբ, սիրով և առատաձեռնութեամբ։ Իր վերադարձի այս առիթով անգամ մը ևս կ'ուզենք մասնաւորել մեր չնորհակալիքն ու երախտադիտութիւնը բոլոր անոնց՝ որոնք Պուէնոս Այրէսէն սկսեալ մինչև Մօնթէվիտէոյի, Սան Բալզոյի, Փորտովայի, Ռոսարիոյ և հեռաւոր Ռիօ տէ ժանէրոյի հայ գաղութիւներուն մէջ չթերացան միխթարութեան առիթը հանդիսանալ Պաղէստինի աղիտահար, անաւեր և ընչազուրկ մերազն ժողովուրդին։ և Ս. Յակոբեանց աղգապարձան Հաստատութեան, որ այնքան պէտք ունի, այս նեղ օրերուն մանաւանդ, իր հարազատներու օժանդակութեան։

Անշուշտ թէ հանգանակուած գումարներու մեծ կշուը առհասարակ այցիներու լումաններով է որ կը զոյանայ։ Մեր եկեղեցիներու, դպրոցներու և ազգային հաստատութիւններու յիշատակարանները կը վկայեն միահամուռ թէ հայ այրիներու լումաններով է որ դարերով վառ մնացած են մեր եկեղեցիներու կանթեղները, քնոնց չնորհիւ ապրած է հայ որըը և կենսունակ մնացած մեր կրթական և բարեսիրական հիմնարկները։

Զանողութեան ողին միշտ արթուն եղած է մեր մէջ, կազմելով լաւագոյն և համրուրելի յատկութիւններէն մին, դարաւոր զոհողութեանց ճամբէն անցնիլ զիտցող մեր ժողովուրդին։ Եթէ յաճախ մեզի պակսած է իմաստութիւնը, սակայն երբեք զոհողութիւնը։ Եւ արդէն ի՞նչ կրնայ արժել կեանքը, եթէ անկայն երբեք զոհողութիւնը։ Եւ արդէն կը ծխայ ինքն իրեն համար միայն։ Մեր ժողովուրդն ու իր կեանքը երաշխաւորող արժէքները դարերով այդ զոհողութիւններով են ապրեր և ինքը զինն է այդ նուիրաբերութեան։

Միւս կողմէ սակայն ակներք և ցցուն է մեր ազգային արժէքներու զանձանակին մէջ մեր բարեպաշտ և ազգանուեր հարուստներու իշխանական նուիքատութիւններու կշիռը : Ճիշդ չէ հասարակ տեղիք դարձած այն ասութիւնը թէ մեր դրամատէրները շատ յաճախ ժլատ են եղած իրենց ազգին մեծ կարիքներուն նկատմամբ : Անշուշտ գտնուած են անհատներ, որոնց թիւը միշտ քիչ եղած է բարեբախտաբար, որոնք իրենց հոգին ու ձեռքը միշտ քոյն իրենց ազգային, այնպէս ալ իրենց անձնական կարիքներուն նկատմամբ, սակայն այդպիսիները մեծաւ մասամբ հիւսնդազին խառնուածքներ եղած են, ոսկեհորթի պաշտամունքին մէջ մոռցած իրենց ժողովուրդն ու Աստուած :

Եթէ նկատի առնենք մեր պատմութեան կանխող դարը, և մեր ազգային կեանքի վերջի շրջանները միայն, հաշուելով արդիւնքները հոգեկան այդ բխումն, Գէորգեան, Ներսէսեան, Լազարեան, Սանասարեան, Կիւլպէնկեան, Մելքոնեան, Եղիայեան, Նուապարեան անուններով ծանօթ, մատնանշած կ'ըլլանք արդիւնքները որոնք զոյաւորուած են Հայ հարուստներու իշխանական մեկենասութիւններով :

Մեծութեան գաղտնիքը անպատճառ զիտութեամբ, զարգացմամբ կամ դաստիարակութեամբ չէ որ կը բացատրուի : Մեծ մարդոց հոգիին բացատրութիւնը պէտք է որոնել յաճախ հոգիին մէջ այն ժողովուրդին, որուն զաւակներն են անոնք : Ազգին նկարազրին մէջ ծածկուած բարացուցական շողերն են որ, անակնկալ կերպով միշտ զիտեն յայտնուիլ, ոսկի զանակներու պէս, իր այս կամ այն զաւկին հոգիին և արարքին մէջ, Բարեպաշտ մայրեր որոնցմով միշտ հարուստ եղած է Հայ ժողովուրդը, ազգասէր զործիչներ, որոնց թիւը անպակաս եղած է մեր ժողովուրդին մէջ, կայծեր եղած են անտարակոյս մեր ազգային մեծ բարեբարներու գործունէութեան : Այդ կայծը ինչպէս կ'երեւի իր արդար իւղէն կանթեզներ վառ պահել զիտէ նաև Հարաւային Ամերիկայի մեր երախտաւոր մեծատուններու հոգիին խորը ևս, զանոնք վերածելով մշտավառ ճրագներու, լուսաւորութեան և սփոփանքի սատար հանդիսանալու համար մեր ազգային արժէքներուն և կարիքներուն ի խնդիր :

Անտարակոյս թէ վերոյիշեալ բարեմասնութիւններով հարուստ անհատներ են Պուէնոս Այրէսէն ազնուամեծար Տիար Յովհաննէս Տիարպէքիրեան և իր ազնիւ կողակիցը Տիկին Մարթա, որոնց հոգիին մէջ միշտ առկայծ կը մնայ կրօնական ու ազգային արժէքներու նկատմամբ սէր ու զոհարերութեան ողին, հեռաւոր Ամերիկայի պանդխտութեանը մէջ :

Նոյն ազնիւ բարեմասնութիւններով օժտուած է Պուէնոս Այրէսի Եկեղեցւոյ կեդրոնական Վարչութեան Ատենապետ Տիար Արմէն Պէրկամալի, որուն նախանձախնդրութիւնը Ս. Աթոռոյ իրաւունքներուն նկատմամբ, միջազգային այս սոտանին մէջ, ազնիւ երաշխիքը կը կազմէ իր ազգասիրութեան և բարձր հասկացողութեան :

Տիար Գէորգ Սարափեան, Ատենապետ Ազգ. Կեդր. Վարչութեան և անդամ Հանգանակիչ Յանձնախումբին, իր հաշիւն զոհարերութեան միացուած ազնուական Հայու ճիկն ու ջանքը, ամիսներով աշխատած է հանգանակութեան գործին, որպէսզի Ս. Աթոռոյ և անոր հովանիին պատսպարան գտած իր

հարազատները, ունենան սպասուած կարելի օժանդակութիւնը Հարաւային Ամերիկայի իրենց բախտաւոր արենակիցներէն :

Նոյն զգացումով իր բարոյական և նիւթական մասնակցութիւնը բերած է Տիար Արթիւր Մարգիսեան, Փոխ Աստենապետ Կեդր. Վարչութեան և Ասենապետը Հանգանակիշ Յանձնախումբին : Ամենէն սիրուած ու յարգուած այս պատուական Հայը ըրած է իր լաւագոյնը, որ ձեռնարկը ամենուրեք յաջողութեամբ պատկուի :

Ասոնց կարգին իրենց սիրելի մասնակցութիւնը բերած են, Ս. Աթոռոյ ի նպաստ եղած սրբազն ձեռնարկին, նոյն կերպով Տիար Գրիգոր Կառավարեան և Տիար Յովհաննէս Պալեան, բարեշան անդամներ Հանգանակիշ Մարմին, որոնք Հայու վայել զգացումներով, միշտ պատրաստակամ, ամիսներով շրջած են գուռնէ գուռն և սիրտէ սիրտ, ինդրելով Հարաւային Ամերիկայի ազնիւ մերազնէից լուսաները, ի խնդիր Ս. Աթոռուն :

Երրուսաղէմով խանդավառ, անոր կրօնական ու ազգային հարստութեանց և գերին զիտակից անձնաւորութիւն մըն է Տիար Գրիգոր Զինովեան և իր զաւակները, որոնք իրենց հեռաւոր պանդիտութեան մէջ զիտեն նախանձախնդրուէն պահել ազգային աւանդութիւնները և ի հարկին զոհել իրենց լաւագոյնը՝ փրկելու և պահպանելու համար անցեալէն մեզի ժառանգ մնացած նույիրականութիւնները :

Առեւտուրը կեանքի այն ասպարէզն է, ուր ժողովուրդ մը կրնայ փայլեցնել իր ամենէն իրական արժանիքները. կեանքի ամենէն գործնական բեմն է ան, և անոնք միայն կրնան երեւիլ ու յարատեւել անոր վրայ, որոնք կեանքի ողջմիտ հասկացողութիւնը և աշխարհի ու մարդոց հետ յարաբերուելու արուեստը ունին : Ուրախութիւն է մեզի հաստատել թէ Հարաւային Ամերիկայի մեր հարազատները ունին և ժառանգած են իրենց նախնեաց այդ ջիղը՝ առեւտրական կեանքի սէրն ու յարմարութիւնները, զորս կը գործածեն և կը փայլեցնեն այնքան արժանիքներով բոլոր հորիզոններուն ներքեւ :

Գուէնոս Այրէսէն վերջ, սրտապին նույիրաբերութեանց նոյն թափը շարունակուած է, լաւագոյն արդիւնքներով, Մօնթէվիսէոյի զաղութիւն մէջ, Հանգանակութեան զործը հովանաւորուած է Եկեղեցւոյ Վարչութեան կողմէն, Աստենապետութեամբը Տիար Գրիգոր Պէրկամալիի, որ բարենպատակ այս ձեռնարկին բերած է իր նիւթական ու բարոյական քաղցրազին աշակեցութիւնը :

Սան Բաւլոյի մէջ նույիրաբերութեան գործը հասած է իր լաւագոյն ու բարձրագոյն չափին : Տիար Վահրամ Քէօթէնէճեան, իր նիւթական ու բարոյական բարձր չափանիշերով հանրածանօթ Հայը, բերած է իր իշխանական մասնակցութիւնը հանգանակութեան, ամենաբարձր չափով, մեծագոյն մասնակցողը հանդիսանալով թէ Հիւսիսային և թէ Հարաւային Ամերիկայի մէջ երեք տարիներէ ի վեր ձեռնարկուող հանգանակութեանց : Տիար Վ. Քէօթէնէճեանը բազմանորհ հայրն է պլազիլեան կառավարութեան երեսփոխան Ռւպտարանա Քէօթէնէճեանի : Ուրախութիւն է մեզի համար հոս հաստատել կարենալ թէ Տիար Վահրամ Քէօթէնէճեանը մին է անտարակոյս ազգային այն պարծանքներէն, որոնք կոչուած են իրագործելու շատ աւելի մեծ դերեր, յանձնելու համար իրենց անունը սերունդներու երախտազիտութեան :

նոյնպէս հոգիով հարուստ պատուական ուրիշ Հայ մը, Տիար Անդրէսա ձափէրեան, Ատենապետը Եկեղեցւոյ Կեղրոնական Վարչութեան, որուն ազնիւ և անդուզ ջանքերուն չնորհիւն է որ Ման Բաւլոյի հանգանակութեան դործը հասած է իր լաւագոյն արդիւնքին: Այս բարոյական անկշռելի օժանդակութեան էնք զատ անհիկա բերած է իր նիւթական օժանդակութեան բաժինը ևս, կրկնապէս չնորհապարտ կացուցանելով զմեզ բոլորս:

Մեր սրտագին չնորհակալութիւնները նոյնպէս ձորձ ըլքալլա Թահանին և իր եղբայրներուն, արժանաւոր զաւակները իրենց եկեղեցաշէն և աղաքային մեծ բարերար հօրը: Ինչպէս նաև Ծեարք Գասպար և Մարկոս Գասպարեան եղբայրներուն, որոնք չնորհիւ հանգանակութեան բերած իրենց լայն աջակցութեան, երախտազիտութեան արժանի անհատներ կը մնան մեզի համար:

Հանգանակութեան այս ձեռնարկին իրենց համեստ բայց անուշիկ մասնակցութիւնը բերած են նոյնպէս Քորտովայի, Ռոսարիոյ և Բիօ տէ Ժանէյրոյի փոքրիկ զաղութիւնները:

Ասոնց կարգին կը մասնաւորենք անդամ մը ևս մեր եղբայրական չնորհակալութիւնն ու գոհունակութիւնը Հոգ. Տ. Յարութիւն Վ. Վ. Աթոռոյ մեր հարազատին, ինչպէս նաև Հոգ. Տ. Ներսէս Մ. Վ. Վ. Վ. Աթոռոյ, և մեր սիրելի հայրենակից Արժանապատիւ Տ. Եղնիկ Աւագ Քհնյ. Վարդանեանին, որոնք իրենց զրուածքներով, քարոզներով, կոչերով և բարոյական աշխակցութեամբ, ազնիւ զգացումներու սերմեր ցանեցին հոգիներուն մէջ, յետոյ որաներով զանոնք հնձելու համար:

Նիւթական այս խիստ գոհացուցիչ արդիւնքէն աւելի, սրտապնդիչ է մեզի համար լսել մեր ժրաշան Նուիրակէն, Հարաւային Ամերիկայի մեր արենակիցներու կարօտազին ու քաղցր վերաբերմունքը մեր կրօնական ու աղաքային սրբութիւններու և նուիրականութեանց նկատմամբ: Անտարակոյս թէ այդ փրկարար ողին իր գերը ունեցած է նաև նիւթական այս արդիւնքին մէջ:

Նոյնքան ուրախառովիթ ուրիշ երեւոյթ մը որ Հարաւային Ամերիկայի մեր հարազատները բոլորն ալ առհասարակ բարեկեցիկ վիճակի մէջ են, իսկ ոմանք նիւթական նախանձելի կարողութիւններու տիրացած: Այս հաւասարիքը որքան հրճուանք նոյնքան պատիւ է ուկէ Հայու համար, վամնզի կամքի, խելքի և ձեռներեցութեան այս ազնիւ յատկութիւնները անձնական ըլլալէ աւելի ցեղային են, որոնք ամենուրեք զիտեն արժեցնել հայութեան անունը օտարներու առջև:

Յանուն Ս. Յակոբեանց զինուորեալ Միարանութեան և Պաղեստինահայ մերազն ժողովուրդին, անդամ մը ևս կը կրկնենք Հարաւային Ամերիկայի մեր հարազատներուն մեր խոր երախտազիտութիւնն ու չնորհակալիքը: Յաւերժական օրնէնք ծոլոր անոնց՝ որոնք պարապ չվերադարձուցին յանուն Ս. Աթոռոյ կարկառուած ձեռքը: Տէրը թող հազարապատիկ վարձահատոյց ըլլայ Ս. Աթոռոյ կարիքը հանգերձող մեր հարազատներուն, որոնք զիտան արժեւորել Աւետարանի պահանջքը, պատսպարելով տնազուրիները, հաղուեցնելով մերկերը, կշտացնելով և արբուցանելով անօթիներն ու ծարաւիները, արժանի ըլլալով այսկերպ Աւետարանի քաղցազին արտայայտութեան:

Երանի ողորմածաց զի նոքա ողորմութիւն գացեն: